

նախանձաւորները դարձած էին: Աստուծոյ ոյ սէրը կրակի մը նման կ'ուտէր զիրենք:

Ի՞նչպիսի՞ աստուածապաշտներ ենք մենք: Մեր մէջ բնակող նախանձը չա՞ր է թէ ոչ աստուածային է: Արդար, ճշմարիտ եւ հոգեւորական անձերէ կ'ակնկալուի աստուածային նախանձ ունենալ հանդէպ ընտանիքի, սիրելիներու, հայրենիքի եւ կրօնական համոզումներու:

Դժբախտաբար այսօր եւս շատ է քիւր այնպիսի մարդոց՝ որոնք «ապուրի» մը փոխարէն իրենց Աստուածը, աւանդուրիւնները եւ ազգային գանձերը վաճառ ժի կը դնեն: Վայ այդպիսի մարդոց:

Ո՞վ մարդ, մէջդ աստուածային նախանձ ունեցիր եւ պահէ դարերէն ժեզի հասած աստուածային պահէ Աստուածդ ու աւանդուրիւնները:

ԿԱՐԷՆ Ա. ՔՀՆՅ. ԿՏԱՆԵԱՆ

## ԱՍՏՈՒԱԾ ԻՆՉՈ՞Ի ԱՌԱՔԵՑ ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՀՐԵԱՅ ԱԶԳԻ ԾՈՑԷՆ

Աստուած երբ խոստացաւ Արրահամի որ անոր երանելէն պիտի գայ աշխարհի Փրկիչը. Արրահամ ոչ բագաւոր մըն էր, ոչ պետութիւն մը ունէր եւ ոչ այ նանցուած իմաստակը մըն էր, այլ պարզ պանդուխտ խաշնարած մը:

Արրահամի ժամանակակից էին շատեր ինչպէս բահանայական բագաւոր Համուրապի՝ կրօնա-պատմագէտ եւ օրէնսդիր: Մէլքիսեդեկ՝ բահանայական բագաւորն էր երուսաղէմ բաղաքին ու նաեւ Միաստուածեան հաւատքի, որ նաեւ օրինեց Արրահամը: Կային նաեւ բաղաքակրթուած ազգութիւններ, զիր գրականութիւն ունեցող պետութիւններ, օրինակ՝ Թարելոն, Եզիպտոս, Զինաստան, Հնդկաստան եւլն:

Աստուած ինչո՞ւ ընտրեց Արրահամը եւ պտուիրեց անոր որ բողոք իր հօրենական տունը, ազգատոհմը, բաղաքակրթուած Ուր բաղաքը ու բափառի որպէս պանդուխտ առանց զիտնալու թէ ո՞ւր կ'երրայ:

Աստուծոյ կանչը, մարդ արարածին, ընդհանրապէս եղած է դէպի անձանօրը, ո՞չ թէ զինք փորձելու համար,

այլ դաստիարակելու զայն (բարձրագոյն կարգի) ձեւաւորելու, մարդուն զգացնելու, որ անոր միակ ապաւէնը ո՞չ իր հարստութիւնն է եւ ո՞չ ալ իր հնարամտութիւնը, այլ վստահութիւնը աստուածային ամենագէտ Ներկայութեան: Սոյն պատճառաւ, Յիսուս՝ Մարդեղեալ Աստուածորդին ըսաւ հարուստ իշխանին. «Վաճառէ՝ ամէն ունեցածդ ու իմ ետեւէս եկուր»: Ես պիտի ըլլամ քու ապաւէնդ եւ յոյսդ, որովհետեւ «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» -- Յով. ԺԴ. 6:

Աստուած է Բացարձակը, իր Խօսքը քուէի չի դրուիր, ոչ ալ մեծամասնութեան կողմէ կը փաստարկուի կամ կ'ընդունուի:

Մովսէս մարգարէէն առաջ կար աշխարհակալ պետութիւն մը՝ Եգիպտոսի մէջ որուն բագաւորը Ախնարօն ջանաց Միաստուածութիւն ներմուծել իր հպատակներուն ու ճախողեցաւ: Ինք մետաւ, իր Միաստուածութեան գաղափարը ջնջուեցաւ ու նոյնիսկ իր անունը ջանացին պատմութեան մէջէն ջնջել:

Աշխարհ ունեցաւ բազմաստուածեան զանազան հաւատալիքներ, որոնց կողքին ծնունդ առին անձնանուէր իմաստասէրներ, հոչակաւոր հոեսոր պերճախօսներ, բուարանագէտներ, պատմգէտներ եւ աշխարհակալ կայսրութիւններ: Վերոյիշեալ հզօրները կրնային մէկ հրամանով Միասուուծեան կրօնի դարձնել համաշխարհի մարդկութիւնը:

Պուտուա զանազանեց չարն ու բարին. բայց թէ՝ Սոկրատի, թէ՝ Մովսէսի եւ թէ Պուտուայի կը պակսի բացարձակ ոգեկանութիւնը, որով համակուած է խօսքը Յիսուսի, որ գործ է միանգամայն: Հնդկաստան ունեցաւ ճգնաւորները: Զինաստան՝ ընտանի իմաստունները եւ բարոյագէտները: Յունաստան՝ իմաստասէրները, որոնք յօրինեցին ներդաշնակ սիստեմներ: Աշխարհական Արիստոտել հաւասարեցուց աստուածաստեղծ մարդ արարածը գրաստի ու անասունի, ըսկելով. «Ստրուկը խօսող գործիք է» եւ «Մարդը ժաղաքական կենացնի»: Ո՞ւր կը գտնուի բարոյականը յոյն-իմաստասիրութեան պարունակին մէջ:

Հռոմ՝ ծնաւ օրէնսգէտներ եւ Միջին Դարը՝ Քարոզիչներ, իսկ Հրեայ ժողովուրդը ծնունդ տուաւ անվեհեր մարգարէներու:

Աստուած այս հզօր ազգերէն, եւ ո՛չ մէկուն վստահեցաւ իր Միածին Որդին: Աստուած իր Որդին Յիսուս, Հրեայ ազգին վստահեցաւ, ու այդ ազգին ծոցէն նառագայթեց յախտենական կեանքը որ պիտի փոխակերպէր ու լրումի թերէր մարդ արարածը:

Իսրայէլ՝ որպէս ժաղաքական ու մշակութային աննշան ժողովուրդ, ինչպէս հասաւ միաստուածութեան եւ Աստուծոյ գերազանց գաղափարին: Այս ինքնին մարդկային պատմութեան դէպէ հրաշեցն է:

1.- Իսրայէլի սերունդին մէջ միշտ գտնուեցաւ փոքրիկ կորիզ մը, որ հաւատաց թէ Աստուած ներկայ է ժամանակի ու տարածութեան իւրաքանչիւր հատուածին մէջ:

2.- Հին Կտակարանի հիմնական թեման այն է, որ Աստուած նշարտապէս պատմութեան Տէ՛րն է:

3.- Աստուծոյ էական Գոյուրեան Խորհուրդը միահիւսուած է իր ներգործութեամբ մեր ազատ կամքին հետ:

Հրեայ ազգը չունեցաւ աշխարհակալ պետականութիւն: Ան չտուաւ յոյն իմաստասէրներու նման մտածողներ: Արրահամի ժառանգորդները չտուին աշխարհի՝ Հռոմէական նարտարապետները որոնք կառուցին նամրաներ ու կամուրջներ: Հրեաներու առաջին տաճարը կառուցողները Փինիկեցիներն (Լիրանանցիներ) էին, ու երրորդ աշխարհականչակ տաճարը (Յիսուսի ժամանակ) Հռոմայեցի նարտարապետներ, ու նիւրականը ապահովողը Մեծ Հերովդէս եղաւ: Հրեաները չ'արտադրեցին պատմագէտներ եւ բուարանագէտ աստղագէտներ:

Ի՞նչ տուին Հրեաները աշխարհի, որ արժանացան աստուածային շնորհին: Յոյսի եւ գոյատեւման Աղջիւր Յիսուս ծնաւ Հրեայ ազգին՝ Արրահամի սերունդը եղող ժողովուրդին մէջ, որովհետեւ, այս փոքր ազգը իր շրջապատին մէջ տիտան մըն էր իր միաստուածութեան նանաշումին պատճառաւ: Որովհետեւ այս փոքր ազգը, բողա՛ծ էր իր երկիրը Ուր ժաղաքը ու դարձած աղքատ (մարդկորեն), սակայն է՛ր հարուստ իր աստուածատես մարգարէներով՝ Եսայի, Երեմիայ, Եղէկիէլ, Դանիէլ, Ովսեայ, եւ բազմարի Երկնատեսիկ մարգարէներով:

Ո՞ր ազգը ծնունդ տուած է լալահառաչ մարգարէները: Ո՞ր ազգը ծնունդ տուած է ոգեկան (ոչ նիւրական)

տեսիլք ունեցող մարգարէներ: Այս՝ Հրեան որպէս պետութիւն հալածած եւ սպաննած աստուածաբարբառով մարգարէները, սակայն ո՞չ որպէս աստուածամերժ ազգ, այլ որպէս նախապաշտեալ ժողովուրդ: Պօղոս առափեալ հալածեց Քրիստոսի եկեղեցին, խարազանեց ու բանտարկեց բազմազան հաւատացեալներ, ո՞չ որպէս անաստուած մը, այլ նախանձախնդիր իր կանխակալ դաւանանի հաւատքին: Հրեայ ազգը թէ՝ սուր վերցուցած էր իրմէ հարիւրապատիկ հզօր ազգերու դէմ, եւ թէ նահատակուած էր իր հաւատքին ու իր Աստուծոյն համար:

Հին Կոտակարանը ազգի մը պատմութիւնը ըլլալէ աւելի, Աստուծոյ ինքնայայտնութեան եւ փրկագործութեան պատմութիւնն է տարրեր անհատներու կեանքին մէջ: Անոր մէջ յիշուած պատգամները կը վերաբերին բոլոր անհատներու եւ բոլոր ժամանակներու համար:

Հրեաները կրնան փոխ առած ըլլալ նախորդ ազգերու պատմութիւնը, իմաստափրութիւնը, մշակութային ու գրականութեան վսեմ երկերը, ու իւրացուցած: Սակայն իւրացուցած են ոչ թէ միայն իրենց ազգային փառքին համար, այլ պահելու իրենց տրուած տեսլիքին՝ Միաստուածութեան ընդհանրացում: Ոչ-հրեայ ազգերը, իրենց ազգային փառքին համար, այլ պահելու իրենց տրուած տեսլիքին՝ Միաստուածութեան ընդհանրացում: Ոչ-հրեայ ազգերը, իրենց իմաստափրութեամբ եւ կրօնելով, որքա՞ն բարոյական ու ոգեկան աստուածանանչում ներկայացուցիները աշխարհի:

Հրեան կորսնցուց իր հայրենիքը, իր տունը, իր լեզուն, սակայն յի կորսնցուց իր հաւատքը եւ իր Աստուածը, իոդ չէ թէ սիսալ մօտեցումով կը շարունակէ

հաւատալ: Ցուցուցէ՛ ժողովուրդ մը, ա՛զգովին, որ իր զաւակները ի՛նք կը դաստիարակէ հաւատքի մէջ: Ամէն Շարաբ, բռնած իր զաւակներուն ձեռքէն, բայելով ի՛նք ալ կ'երբայ երկրպագելու զԱստուած: Քրիստոնեաներ կը դրկե՛ն իրենց զաւակները եկեղեցի, իսկ իրենց չեն երբար: Իսկ ոմանի, ա՛յսօր Թորոնքոյի մէջ, ոչ կ'երբան եկեղեցի ու ոչ ալ իրենց զաւակները կը դրկեն Կիրակնօրեայ Վարժարան...:

Հայ ազգը առաջին ժողովուրդն էր որ ազգովին դարձաւ Քրիստոնեայ ՅՈՒ թուականին: Քանի՞ առափեալ դրկեցին հերթանոս երկիրներ աւետարանելու Յիսուս Քրիստոսի հաւատքը: Մօտ 50 հազար հայեր գաղրեցին Գանատա: Քանի՞ հայեր աշխատեցան Գանատական եկեղեցիներու մէջ զօրացնելու Արեւմտեան Տրիստոնեաներու հաւատքը: Ինչպէ՞ս կ'արտայատենին մեր հաւատքը որուն համար հպարտ ենք....

Հայ արուեստագէտներ կը ճառին Հայ եկեղեցին ճարտարապետական բացառիկ կառոյցէն, կուսակցականներ կը գնահատեն եկեղեցին պաշտպանող նահատակները, մտաւորականներ կը գովարաննեն եկեղեցական գրական աշխատանիները՝ բանաստեղծութիւն ու եկեղեցական շարականներ, բաղաքագէտներ՝ եկեղեցիներուն եւ խաչքարերուն ներկայութեամբ կը փաստեն հայկական ներկայութիւնը Թուրքիոյ մէջ: Բոլոր այս Հայ ներկայացուցիչները որքա՞ն հաւատք կ'ընծայեն Քրիստոսի եկեղեցույ իսկութեան:

Յիսուս Քրիստոսի առաքեալները բոլո՞ն ալ Հրեայ ազգի ծոցէն ծնած էին: Ո՞չ իրենց իշխանները, ո՞չ քահանայապետները, ո՞չ իսկ օրուան կառավարութիւնը օժանդակեց այս տիտան ու աստուածաբարարքան առաքեալներուն:

Հրեայ պետութիւնը ո՞չ միայն չ'օժանդակեց աշակերտներուն, այլ արգելվ իսկ եղաւ, սակայն Արքահամի երանելէն բխած առափեալներ երբ մկրտուեցան Սուրբ Հոգիով, զացին բոլոր աշխարհ եւ աւետարանեցին իրենց Տէրն ու Փրկիչը Յիսուս Քրիստոս: Ի՞նչ ըրինք մենք հայերս: Այս, քարգմանեցինք Աստուածաշունչ մատեանք մեր լեզուին, զիր ու գրականութիւն ստեղծեցինք մեզի համար, սակայն չունեցանք աշխարհածաւալ նեսիլք, ինչ որ ունեցած էին Հրեայ առափեալները:

Աստուած ընտրեց Հրեաները որովհետեւ անոնք քացասական հպարտութիւն չցուցուցին, այլ գործօն ընթացք:

1.- Եօթանասնից Հին Կտակարանը Հրեաներ քարգմանեցին յունարէն լեզուի. Աղեսանդրիոյ մէջ, ֆիլատելիքուս Բ. քագաւորին ժամանակ 285-247 թուական Ք. Ա.: Վերոյիշեալ քարգմանութեամբ Հին Կտակարանը մատչելի դարձաւ բոլոր աշխարհի մտաւորական դասին:

2.- Սոյն ծօրանասնից քարգմանութիւնը պատճառ եղաւ, որ առափեալներ կարենան թէ՝ Յոյներուն եւ թէ՝ Հռոմայեցիներուն ֆարողի Յիսուս Քրիստոսը եւ մէշրերումնը ընել Հին Կտակարանի մարգարէութիւններէն:

Պէտք չէ որ ուրացուի, որ քափառական Արքահամ եւ իր պապագայ փոթրիկ ազգը, մօտ չորս հազար տարիներու ընթացքին եւ աշխարհաւեր պատերազմներու մէջ իսկ չկորսնցուցին իրենց երկնային վսեմ տեսիլքը ու շարունակեցին հուրի եւ սուրի մէջ, մնալ հաւատացեալ ու վերընծիւղուիլ 20րդ Դարուն: Այս ինքնին հրաշներու տիտան մէկ արտայայտութիւնն է:

Հին Կտակարանը քազմարիւ անձերու կողմէ մարգարէացուած գրաւոր վկայութիւններու համերգ մըն է: Հին

Կտակարանին մէջ Աստուած եղած էր շունչ, եղած էր ծայն, եղած էր երեւում, Քրիստոսով Ան եղաւ Մարմին: Հին Կտակարանի հիմնական բեման այն է, որ Աստուած նշմարտապէս պատմութեան Տէրն է: Հին Կտակարանի նահապետներուն գայրակղեցուցիչ կեանքերը, մեզ կը ցուցնեն մեր կեանքին իրական պատկերները: Աստուած յառաջատուութեամբ (progressively) յայտնացուցուց սկզբանական արարչագործութեան խորհուրդը եւ Ինքնինքը Հին Կտակարանի մարգարէներուն:

Հրեայ ազգը կրնայ թուարանագէտ եղած չ'ըլլալ, սակայն կրցած է գիտնալ, թէ թիւ լէն առաջ կար ո՞չ թէ զէու մը, այլ Աստուած՝ Ճշմարիտը: Հրեան հաւատացած էր, թէ մարդ արարած որքան ալ մեծնայ ու զօրանայ, ան տակաւին արարած է ու երբեք չկրնար ըլլալ աստուած ինչպէս աշխահակալ Արեւելիքի եւ Արեւմուտիքի գահակալ արքաներ իրենք զիրենք կը կոչէին աստուածներ: Ոչ միայն իրենք զիրենք կը խարէին, այլ ինքնախարէութեան որպէս հետեւանք, կ'ուզէին նաև որ իրենց հպատակները պաշտեն զիրենք....:

Թափառական ու պանդուխտ Հրեայ մարգարէներ տիտղոսակիր աստղագէտներ չէին, սակայն աստղագէտ ու թուարանագէտ հերանոսներու գիտութեան մէջէն ու համադրելով անոնց աստուածատուր գիտութիւնը, իրենց հոգետեսութեամբ անոնք կրցան տեսնել տիեզերքի գոյութեան պատճառը: Մարգարէաշունչ տեսանողներ Եշմարեցին, որ մարդ էակները անկատար վիճակով, պատճառուած արարածներ են, ուստի անոնք եզրակացուցին ըսելով. «Պէտք է հասնի գերագոյն էակին, որ պատճառուած չէ եւ ամէնուն Պատճանն է, պէտք է հասնիլ Արարիչին՝ Աստուծոյ»: Ար. Ներսէս Շնորհալի

տիեզերք համակարգը դիտելով կ'երգեհոնէ:  
փառարանելով զԱստուած:

«ՀԵՖԵ անպատճառ, Պատճառ  
ամենայն պատճառաց»:

Հրեայ ազգը որպէս ժողովուրդ  
ունէր շատ բազմարիւ թերութիւններ,  
մեղանչումներ կուպաշտ ունակութիւններ: Սակայն իրենց յամառ ու յարատեւ  
հաւատժը առ գերհօր միա'կ  
Աստուած, անփոխարինելի դարձաւ: Ուստի  
իրենց սոյն հաւատժը ոչ թէ կը չեղողացնէր  
իրենց սայրաժումը, այլ Աստուած  
Ճշմարիտ կ'ողորմէր իրենց: Ի՞նչ էր  
Հրեաներուն թերութիւնը: Անոնք Աստու-  
ծոյ պահանջները ծիսականացուցած,  
բարացուցած, մակերեցուցած եւ  
ձեւականացուցած էին: Անոնք թարելոն  
ախտրուելով դարձան չերմեռանդ  
կրօնասէրներ: Հրեաներու համոզումով,  
ամէն ազգ իր ուրոյն աստուածը ունէր  
եւ եհովա ալ հսրայէլի Աստուածն էր ու  
միայն զիրենք կը հոգար:

Իրենք Աստուծոյ առանձնա-  
շնորհեալ ժողովուրդը էին, թէեւ իրենք  
այդպէս կը կարծէին: Պէտք չէ մոռնալ,  
որ երբ բոլոր աշխարհ կուպաշտութեան,  
անբարոյականութեան եւ անխիդն  
գաղանային մարդասպանութեան մէջ  
ընկդմած էր, Հրեայ ազգը ունէր  
բարոյականի չափը, կշիռը եւ աստուա-

ծանանաչումի մարգարէական հոգին:  
եթէ ոչ բոլոր ազգը, բայց գէք փոքրիկ  
տոկոս մը: Այսպիսի փոքրիկ տոկոս մը  
կը պակսէր ուրիշ որեւէ ազգի մը մէջ:  
Ամէն Հրեայի պարտականութիւնն էր  
օրական գէք երեք անգամ աղօրել:

Աստուծոյ փնտուածը մեծութիւն  
եւ ծաւալ չէ, այլ խոնարհութիւն եւ  
սրբութիւն, եւ վստահութիւն է: Դաւիր  
Թագաւոր խոնարհութեամբ իր մեղքերը  
խոստովանելէ յետոյ, կ'աղօրէ ըսելով.

«Աստուծոյ զոհը կոտրած հոգին  
է. Կոտրած ու խոնարհ սիրտը, ով  
Աստուած, դուն չես անարգեր»:

Կ'ուզե՞նք մենք եւս ըլլալ աստուա-  
ծահանոյ ժողովուրդ: Կը բաղձա՞նք,  
որպէս ազգ ծնունդ տալ աստուած  
արարառ ֆարողիչներու եւ անվեհեր  
եկեղեցականներու: Մենք որպէս գիտակից  
աղօրողներ, պարտական ենք գործակցիլ  
Աստուծոյ հետ, վեհանձնօրէն կանգնելու  
արդարութեան ու նշանական կողին,  
վկայելու աստուածային հրաշքները եւ  
պահպանելու այն հաւատժը, որուն համար  
նահատակուեցան մեր անքիւ հայրերն ու  
մայրերը: Կեանիի ու գործի ասպարէզին  
մէջ եւս, բարձր բռնելու ենք խաչանանչ  
դրօշը որպէս զի Յիսուսի Անունը  
բարձրանայ, հոգ չէ որ մենք պզտիկնանք,  
կամ նոյնիսկ անարգուինք:

ԱԼ ՊԷՌ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ